

ԲՈՂՈՔԻ ԴԻՄՈՒՄԻ ՓՈՓՈԽՈՒԹԵԱՆ ՁԵԿԱԹՈՒՐԹ
DS 1823 (Rev DS 1823 (Rev. 04/2023))

ԲՈՂՈՔԻ ԴԻՄՈՒՄԻ ՓՈՓՈԽՈՒԹԵԱՆ ՁԵԿԱԹՈՒՐԹ

Բողոքի դիմումի մասին տեղեկութիւններ

- DDS-ի համակարգին մէջ հետեւելու թիւը.
ՕԱԿ դատի թիւը (եթէ կայ).
Անձին անունը, որուն համար բողոքի դիմումը նախատեսուած է (Հայցորդ).
Ե-նամակի հասցէ (եթէ վիտէօ ընտրած էք).
Շրջանային կեդրոն.

Բողոքներու գործընթացը երեք բաժիններէ կը բաղկանայ: Ընտրեցէ՛ք այն մաս(եր)ը, որոնք կ'ուզէք ակնարկել ձեր բողոքի դիմումին. Եթէ դուք արդէն գործածած էք գործընթացէն մաս մը, կարելի չէ կրկին խնդրել գայն: Նշում.Եթէ վիտէօ ընտրեք, պետք է ձեր Ե-նամակի հասցէն տրամադրէք:

Form with three sections:
1. Ոչ պաշտօնական հանդիպում (Informal meeting)
2. Միջնորդութիւն (Mediation)
3. Լսում (Hearing)
Each section contains a description of the process and checkboxes for 'ԴԵՄ-դիմաց' (Not by me) and 'Վիտէոյի միջոցով, ԵԼ/ԿԱՄ' (By video, YES/NO).

Անձին ստորագրութիւնը, որուն համար բողոքի դիմումը նախատեսուած է, անչափահաս երեխայի մը ծնողը, լիազօրուած ներկայացուցիչ, պահպանող (Conservator), խնամակալ (Guardian), կամ փաստաբան. Թուական.

Two empty rectangular boxes for signature and date.

Դեռք է ստորագրել եւ թուականը դնել վերի տուփին մէջ. Կարելի է ստորագրել մեկանով կամ ելեկտրոնային ձեւով: Ձեր անունը գրելով, դուք կը համաձայնիք, որ ելեկտրոնային ձեւով այս ձեւաթուղթը ստորագրած էք:

Յաճախորդի գաղտնի տեղեկութիւններ, Քալիֆորնիոյ բարեկեցութեան եւ հաստատութիւններու օրէնսգիրքի թիւ 4514 եւ 5328 բաժիններ, Առողջապահական ապահովագրութեան շարժականութեան եւ պատասխանատուութեան օրէնք: